

Սարգսի մականուն Պիծակ, անձին և արտւեստին ճարտարութեան վրայ, ինչպէս նաև նմանահան օրինակ մը յիւր նկարուց՝ տես ի Այսուան, յէջ 235-6, 475, 517.

### Ճարունակելի

## Եկամուտ Եկաման

Ճամանակաւ փորձեր եղած են մերժելու համար թէ Գուլիէլմոս Շեքսբիր չէ հեղինակ իւր անուամբ գանուած ողբերգութեանց: Պատճառ բերելով թէ Շեքսբիր նուաստ ազգատումնէ էր և հաւանականարար որդի մամանառի, գրեթէ ամեննեին կրթութիւն չընդունեցաւ և մեծցաւ զաւառին աննշան գիւղի մը մէջ. աստի ահա մեծ անդունդ մը կայ ի մէջ այս վիճակիս և այն թատրերգութեանց ծանօթութեանց խարութեան և պէսպիսութեանց, յորս է նրբազնին քննութիւն մը մարդկացին կրից, վսեմութիւն ոճոյ, բարձրութիւն ներշնչմանց, դիտութիւն օրինական, բժկական, պարական և ուրիշ մասունք ալ: Այս հիման վրայ հաստատեալ, անձ մը ելաւ և ուզեց գտնել թէ որուն պէտք է ուրեմն ընծայել այն անմահական երկասիրութիւնքը: Պ. Վիկացթըն, իւր Bacon, Shakespeare, and the Rosicrucians գրոց մէջ ուզեց հեղինակութիւնն ընծայել անսովոր մատենագրաց հերձուածոյ մը: որք կը կոչուէին Rosicrucians, յանուն հիմնադրին Քրիստիան Ռուգենքրէզ գերմանացւոյ ժե զարուն: ինքը կը չանայ ապացուցանել թէ այս հերձուածոյն կը վերաբերէին այլ և այլ հմուտ անձննը՝ որ կը գրէին ի ծածուկ, յորս էին ըստ իւր կարծեաց լորտ Պաքոն, Սիր Ֆիլիփ Սիանի, Շեքսբիր և Պէն Ճոնսոն, և թէ այս անձննը միարան գրեցին թատրերգութիւնները: Այլ այս անհիմն կարծիք մ'է, և հեղինակն իսկ կը խստավանի թէ իւր հետեւութիւնքն չեն հիմնեալ զօրաւոր ապացուցութեանց վրայ:

Նոյնպէս Մ. Աքօթ Ալբրթիս գիրք մը հրատարակեց Sir Anthony Shelley, the author of Shakespeare's Plays անուամբ, յորում նոյն պէս զՊաքոն կը զնէ հեղինակ նոյն խազերուն՝ որ ժամանակակից էր Շեքսբիրի և գրող թատրերգութեանց: Բայց այս կարծիքս ալ ըդուա հետեւող մը, չունենալով նոյնպէս հաստատուն հիմն:

Քանի մը առի առաջ հմուտ ամերիկացի տիկին մը՝ Տէլիս Պաքոն, կենդանացուց գաղտնի ընկերութեան գրութիւնը, ընծայելով մեծագոյն մասամբ և զլիստորապէս լորտ Պաքոնի՝ որ անդամէ էր նոյն ընկերութեան, այս թատրերգութիւնքը: Այնչափ տիրացա վրան այս գաղափարս՝ որ մասնաւորապէս սոյն նպատակաւ իւրապա եկաւ խառակից ըլլալու երևելի մատենագրաց հետ և հաւա-

քել ամենայն կարելի ապացոյցներ, մինչև վերջապէս կորսնցուց խել-քըն ալ և մեռաւ ի յիմարանոցի: Բայց իւր կարծիքն բոլորովին ի զուր շեղաւ Ամերիկացւոց համար. գրեթէ 250ի չափ զիրք, պիտա-ռութիւնք, յօդուածք հրատարակուեցան յԱմերիկա ի նպաստ կամ հակառակ այս Պաքոննեան կարծեաց: Որովհետև վերջերս պաշտպան մը երեցաւ որ բիշ շատ աղմուկ յարոյց այս նկատմամբ, օգտակար է նախ քննել թէ արդեօք կարելի՞ է Պաքոնի ընծայել այս երկասիրութիւնքը, և յետոյ ի մէջ բերելիր ընծայած գործերն կամ երեսոյթներն ի նպաստ նոյն կարծեաց:

Ոհա համառօտիւ սոյն կարծեաց պաշտպանողաց պատճառա-բանութիւնն. Շէքսրիր շէր կրնար այս թատրերգութիւններս զրած ըլլալ, զՊաքոն միայն կը ճանչնանք որ այս գործերս կարենայ զրած ըլլալ. ուրեմն Պաքոն է անոնց հեղինակն:

Պատճառաբանութիւնն, յայտնի է ամենուն, չէ տրամաբանական ամենայն մասամբ: Պէտք է յիրաւի ուշ գնել ուրիշ մասանց ալ. ներ-քին պատճառք կան որ կը պարտաւորեն զմեզ աներկայ մերժել թէ կարենայ Պաքոն ըլլալ գրիշ այս թատրերգութեանց: Պաքո-նի ապացուցաւթեանց զիրքը՝ որոյ վրայ հիմնեալ է գլխովին իւր համբաւը, կը բովանդակէ նրբին քննութիւնը և խորին տեսութիւնք բարոյականի և մարդկային բնութեան վրայ: Բայց իւր փիլիսոփա-յութեան գնացքը, իսկութիւնը և ուղղութիւնը բոլորովին տար-բեր է Շէքսրիր թատրերգութեանց մէջ գտնուածէն. չունի ինչքը ոչ հասողութիւն ոչ խորութիւն և ոչ գորով, ոչ ախտակայութիւն, ոչ բարձրութիւն թատրերգութեանց: Ուստի Քարիլի շի տարա-կուսիր ըսել թէ բաղդատմամբ նոցա՝ Պաքոնի հանճարիմասու-թիւնն խիստ երկրորդական է, երկրաւոր, նիւթական և աղքատ-իմաց:

Կայ ուրիշ ամենակարեսոր կէտ մ'ալ. այսինքն է ոճը: Շէքսրիր մեծապէս կը յարգէ իւր մայրենի լեզուն. կը պանչանայ, կը զգայ ներքին զօրութիւնն, ոքանչելի գեղցեցկութիւնն և անհամար հնա-րաւորութիւնքը, « ոչ մարմարինք և ոչ սոկեղէն զամբարանք թագաւորաց աւելի պիտի ապրին քան զայս հզօր տողերս », կըսէ ինքը:

Իսկ Պաքոն կը պաշտէ զլատին և կ'արհամարհէ զռամիկ լեզուն: Շատ զիրք զիրք լատիներէն և փոյթ չունէր ամեննեին որ իրը անգ-ղիացի գրին՝ յիւն զինքը: Հետևաբար պէտք է ըսել թէ կարի իսկ մեծ է ոճոյ տարբերութիւնն ի մէջ Պաքոնի և Շէքսրիրի: Եւ լովել կը խորհրդածէ՝ թէ լատին լեզուի սիրով լցեալ զլուխ մը՝ պէտք էր բոլորովին տարբեր ոճ մը ունենալ, արհամարհէրով բոլորովին եր մայրական լեզուն. և եթէ կարենար իսկ Պաքոն Շէքսրիրի հնարած բարուց նկարագիրն ընել, բնչպէս կրնար կերպարանափոխ ընել

ըստ ամենայնի իւր ոճն, այսինքն է մտածելու և բացատրելու կերպը, Միով բանիւ, մեր ճանցած Պաքոն շունի այնպիսի յատկութիւն մը որով համարինք զինքը հեղինակ Շէքսրիբեան թատրերգութեանց իսկ եթէ կայ ուրիշ Պաքոն մը, մենք զնա չենք ճանչնար, Սրէտինկ՝ Պաքոնի ընտրելադպոն և արժանահաւատ կենսագիրն՝ կ'ըսէ. «Ես կը կարծեմ որ թատրերգութեանց հեղինակն է Գուլիէլմոն Շէքսրիր կոչուած անձ մը, Եթէ կայ ուրիշ պատճառը մը համարելու համար թէ այլ ոք է հեղինակն, կրնամ ըսել թէ ով որ ըլլայ, սակայն ֆրանկիսկոս Պաքոն չէ այն: Այսպիսի կարծեաց հակառակ ընդառաջ ելած գժուարութիւնք անթիւ պիտի ըլլային և միանգամայն անլուծանելի »:

Միւս կողմէն այն անձինք որ կը մերժեն Շէքսրիրի հեղինակութիւնն, չափազանց կ'աճնեցնեն իւր վիճակին աղքատութիւնն և գաստիարակութեանն անբաւականութիւնը: Որշափ որ կարող ենք դիտել, պէտք է ըսենք որ իւր հայրն այնպիսի նոռաստ վիճակի մէջ չէր գտնուէր, որովհետեւ կրցաւ իւր հայրենի քաղաքին մէջ Աստենակալ ըլլալ, և Շէքսրիր կը յաճախէր քերականութեան գլուպրոց մը որոց հիմ էր Լատիներէն, և ուր հաւանականաբար կը կարդային զլիվիշիոս, զլիվրզիլ, զցերենտիոս, զլրատիոս և զլենեկա. միով բանիւ այնչափ լատիներէն կ'ուսանէին, որշափ արդ մեր ուսումնարանաց (լիկէոն) աշակերտք:

Դարձեալ շափազանցութիւնն է իրենց հաստատելն թէ Շէքսրիր իւր ժամանակակալցաց առջև յարդ շունէր, բաւական է հակառակ այսպիսի կարծեաց դնել Պէն ծօնսընի քաղցր և իմաստուն խօսքն. «Ես սիրեցի զնա, կը գրէ ինրը, և կը մեծարեմ իւր յիշատակը ի մէջ ամենայն մարդկան »: Ինքն կը նկարազրէ զՇէքսրիր « պարկեշտ, արիասիրտ, սրտաբաց, անկեղծ, աղնիւ և զուարճախօս » անձ մը. կը կոչէ զինքը « ասազ քերթողաց », և կը յաւելու թէ « նա ոչ առանձին գարու մը՝ այլ ամենայն դարուց համար էր »:

Պէտք է ուրեմն ըսել թէ այս գրականութիւնքս յնջելու համար, որշափ ալ տգէտ ըլլանք Շէքսրիրի ներքին կենաց, հարկ է բազմաթիւ և ծանր պատճառներ ի մէջ բերել, իսկ մենք յայժմեան նորա հնանար կարծի իդնատիոս Տօնէլլիի կը տեսնենք որ ճարտարեալ ծածկագրութիւն մ'է որով կը յանայ ապացուցանել թէ նոյն իսկ թատրերգութեանց մէջ կը գտնուի հաստատութիւնն Պաքոնի այս դրոցս հեղինակութեան. բայց որովհետեւ կը գտնուին յայնս այլ և այլ ակնարկութիւնք արքունեաց կարենոր անձանց վրայ, և այս ակնարկութիւնք կրնային իրեն ծանր նեղութեանց պատճառը ըլլալ, Պաքոն ծածկեց զանոնք ցրուելով՝ ի թատրերգութիւնն ի ձեռն այլ և այլ բառից, զոր ժամանակաւ կարելի էր միացնել և պարզել զանոնք. Բայց յառաջ քան զամենայն կը հարցընենք թէ ինչ նպատակ կայ այն.

պիսի ակնարկութեամբք գրել զորս ոչ ոք պիտի ըմբռնէ . լաւագոյն չէր արդեօք և աւելի բնական պահել զանոնք ի սրտի :

Եւ գարձեալ Պ. Տոնէլլիի առաջ բերած ակնարկութիւնըն բողորովին տարօրինակ ծածկագրութեամբ է և ըստ ամենայնի տղայական : Եւ նոյն իսկ իրեն առաջարկած թուաբանական բանից կուտակութիւնքն քննողք (յորս է և նկրօլսըն) կ'ըսեն թէ բողորովին անտեղի է այս կարծիքս, մանաւանդ թէ զայն պաշտպանող հեղինակին հակառակ հետեւութիւնք առաջ կու գան այնու :

## ԱՌԱԿՔ

### ՍԻՐԱՄԱՐԴ ԵՒ ՍՈԽԱԿ

Կը գովէր մի Սիրամարդ  
Իւր աշագեղ փետուրներ.  
Ելփանալով և Սոխակ,  
« Անոյշ կ'երգեմ ես » , կ'ասէր .  
— Թէպէտ ինքինքը գովել  
Խելզք անձի չէ վայել,  
Այդ փոքրիկ թերութիւն  
Կը գըտնաս մօտ շատերուն : —  
« Գեղեցկութիւն , ցոյցք և փայլք ,  
Կ'ասէր յոխորտ Սիրամարդ ,  
« Ամէն ձիրքէ են գերագոյն » :  
Պլողէր Սոխակն , և Անոյշ լեզուն ,  
« Երգ , եղանակ քաղցրալուր՝  
« Աւնին մեծ յարգ ընդհանուր » :  
Մինչդեռ սորա վիճէին ,  
Հասաւ գիշեր մըթագին :  
Խաւարին մէջ անտես մընաց Սիրամարդ ,  
Մինչ Սոխակին երգոց անոյշ եղանակ  
Դեռ ևս երկար ներդաշնակ  
Հընչէր և տայր արծագանգ :

Արտաքին փայլք , գեղեցկութիւն  
Շուտով կ'անցնին , գառնան չիք .  
Մինչ տաղանդին և հանճարոյն  
Մընաննդ երկար արգասիք :

ՎԻՏԱԼԻԱ